5655 1899 ՕԳՈՍՏ. 28/9 ՍԵՊՏ. ՇՈՒՄԱԼ ԻՐԹԷՍԻ 16 ՇԱԲ ԱՇԱԼԷ 1317 ՇԷՄԱՉԻ ԻԻ, ԷՎՎԵԼ 4/28 ԱՂԸՍԹՈՍ 1315

Զազէթամզ հաճբատա Զարշեն գին վ՝ Շումալա իրթէսի կիանիէրի թաղ օլունուր Ղրշ.
Սենելիկի պուրա իշին բէշին 60
Ալրը այլըղը 35
Սենելիկի բէշին բաշրա իշին 85
Ալրը այլըղը 45
Բօսքա իսճրէքի պիզէ այիտ տիր։
90 ղրուշլուգ բօսքա բուլու՝ 80
ղրուշա գապուլ օլունուր։
15 կիանիք նիւսխէ 60 բր. տրր։

ՄԵՋՄՈՒԱ ԱԻԳԱՐ

30 թաբլա 30 թարա

جمعة اخبار
باب اوغلی تقسیم جادەسی نومرو ٦٥

DIRECTION
DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra 65

Ղազէթաեա միթէալիզ խուսուսաթ իշին Ց. ԹՕԼԱՑԵՍԱՆ մուրաճաաթ օլունու։ — Իտարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատտէի քէսիքրուէ № 65

ԱՍԻԹԱՆԷ 28 ՕԳՈՍՏՈՍ

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ՄԸ

Կարծեմ ներելի է ինձ մի քանի խօսք ըսել և գրել հասարակութեանս արդի վիճակին վրայ։ Քաղաքական և ներքին կնճռոտ գործերն՝ մեծ ազդերը կը յոգնեցնեն, իրենց խորհրդարաններու և լրագիրներու մէջ խորհրդակցութիւններու, վիճաբանութիւններու նիւթ և պատճառ կ'ըլլան. պետական դժուարին գործողութիւններն՝ կառավարութիւնները կգբաղեցնեն. չ՞արժեր մինթէ որ փոքրիկ հասարակութիւններն ալ իրենց ներքին և առանձին գործերով զբաղին, իրենց թերի կողմերը պարզեն և ատոնց դարմանները մտածեն։

Ահա այս զգացումն և պարտաւորութիւնը զիս կը մղեն, իբր Հայ-Կաթողիկէ հասարակութեան անդամ, մի քանի խօսք ըսել պատ. լրագրիս սիւնակներուն մէջ, յուսալով որ նը-կատողութեան կառնուին ամեն սիրելի ազգակցաց կողմանէ։

Հասարակութեան մը նախ գոյութիւնը պէտք է ճանչցուի, և ատոր իւրաքանչիւր անդամ՝ այդ գոյութիւնը պահելու, պաշտպանելու համար պէտք չէ որ անհոգ ու անտարբեր ըլլայ։ Արդ, մենք ունինք Օսմանեան բարեխնամ կառավարութիւն, որուն հովանոյն ներքեւ կապրինք և միշտ Իր հայրական և բարեացակամ ակնկալութիւնը կը վայելենք. Պատրիարքարան, վարժարաններ, հիւանդանոցներ և ուրիշ հաստատութիւններ՝ մեր Օգոստաբար և Հպատակասէր Սուլթանին բարձր պաշտպանութեանը տակ մեծամեծ օգուտներու արժանացած են և կարժանանան. ունինք նոյնպէս Հռովմայ Կաթողիկէ Մեծ Եկեղեցւոյն արդի Գահակալը Լեւոն ԺԳ. Մեծ քահանայապետը՝ որ իբր Վեմ և Գլուխ մեր կրօնական հաստատութեան, եւ իբր ճշմարիտ հայր որդեասէր, մանաւանդ արեւելասէր ու հայասէր, ոչինչ չի խնայէր մեր ազգային եկեղեցւոյն պայծառութեանը, կրօնական դասուն բարեւաւութեանը համար, և ո՞րչափ անդամներ, մայրաքաղաքիս և գաւառներու մէջ մեր եկեղեցական իշխանութիւնները իրենց պաշտօնին վրայ բարձր պահելու, և կրօնական, ուսումնական և բարեգործական հաստատութիւնները կարելի եղածին չափ փայլուն վիճակի մը հասցնելու համար առատօրէն նպաստներ կը խրկէ. այո՛, այս նպաստաւոր և օգտակար տարրերը մեզի ամենայնիւ հանդերձ, չ՞արժէր կ'ըսեմ, որ քիչ մ'ալ մենք մեր հասարակութեան բարւոքման գործոյն վրայ լրջօրէն խորհինք. իւրաքանչիւրնիս, մեր կրօնական-ազգային պարտաւորութիւններն զգանք, պարտ ու պատշաճն կատարենք, և վերջապէս մեր եկեղեցիներուն, Կաթողիկոսարան-Պարիարքարանին և առաջնորդարաններուն գոյութիւնը պահելու համար ամեն նիւթական օգնութիւն օտարէն, դրսէն չսպասենք։ Անձնական պատուոյ խնդիր մ'ալ կայ այս պահանջման մէջ, որ բնաւ կարելի չէ ի նկատի չառնել։ Արդարեւ ո՞ր ազգն, ո՞ր հասարակութիւնն, ո՞ր ժողովուրդն է այն՝ որ բոլորովին անտարբեր, անհոգ ըլլայ իր հասարակական, կրօնական և ուսումնական գործոց նկատմամբ։

Շատ իրաւացի է պատ. Մեծմոսի Մեծ. Խմբագրապետին վերջին խմբագրականներուն մէջ այս առթիւ գրած գանգատները ու ըրած խիստ դիտողութիւնները։ Երանի՜ թէ լսելի ըլլային, և այն անտարբերութիւնն ու անհոգութիւնը որ տարիներէ ի վեր կը շարունակուի, վերջ մ'ունենային։

Մեր մէջ կղերն է որ ազգային-կրօնական վարչութեան գլուխը կը վարէ. եթէ աշխարհական տարրին անունը երբեմն կը լսուի, այն ալ անուանական է միայն։ Սակայն յանցանքը աշխարհական տարրին է որ այդ վարչութեան մէջ իր իրաւունքը չի փնտռեր ու չի գործադրեր։(*) Թէպէտ մեր հասարակական կազմակերպութիւնը սոսկ կրօնական ըլլալը կը յայտարարուի, սակայն բարեխնամ Կառավարութեան կողմանէ իւրաքանչիւր հասարակութեան ազատուոյն և մեծամեծներուն ալ կարեւորութիւն տրուած ըլլալը՝ Կայսերական հրովարտակներու և Պատրիարքական ֆէրմաններու պարունակութենէն յայտնի է։ Արդէն կառավարական արտօնութիւններով կազմուած ազգային երեսփոխաց և վարչական ժողովներու կազմութիւնն ալ ասոր ապացոյցը չէ՞ միթէ։

Արդ, որո՞ւ է յանցանքը երբ մեր վարչութեան մէջ աշխարհական տարրին մասնակցութիւնը անուանական ըլլայ, և ոչ թէ գործնական, քանի որ աշխարհական մեծամեծներն կամ ազգին ընտրեալ ներկայացուցիչները և ամբողջ աշխարհական տարրը, ազգային ժողովներու մէջ, ազգային ժողովներու նկատմամբ անտարբեր, անհոգ կը մնան, ցրտութեամբ և պաղութեամբ կը վարուին։

Միւս հասարակութիւններու մէջ այսպէս չէ։ Թէպէտ անոնց ալ հասարակական, վարչական կազմակերպութիւնը մերինին գրեթէ յարեւնման է, սակայն անոնք կղեր և աշխարհական՝ իրենց գործերուն կարգագրութեանը համար համեւաչխութեամբ կը գործեն, ոգի ի բուին կաշխատին իրենց իրաւանցը հետապարքերն ալ կը կատարեն, առանց մէկուն ակնկալութեան միւսին կարգադրութեան տկարանալը լաւ գիտեն, ոեւէ կրօնական-ազգային, կրթական և բարեգործական խնդիրներու նկատմամբ գիտեն իրենց իրաւասութեան սահմանը յարգել և ընդհանուրին օգտին համար միասին գործելը՝ կէտ նպատակի ունին։

Եթէ այսպէս չըլլայ, ամբողջ հասարակութիւնն կը տուժէ, և ատոր հետ մէկտեղ անշուշտ կղեր և աշխարհական առանձին առանձին կը վնասուին. եկեղեցի, վարժարան և այլն կը յետադիմեն, հասարակութեան ընդհանուր կացութիւնը լաւագոյն վիճակ մը չունենար, և բարոյական ու նիւթական ոյժերը օր ըստ օրէ կը նուազին։

Ահա ասոնք վարչական տեսակէտով նկատի առնուելու կարօտ բաներ են. հասարակութեանս ներքին և ընկերային վիճակին վրայ ալ կարժէ մի քանի խօսք ըսել։ ԴԻՏՈՂ

(*) Այս մասին գիտեմ թէ հանդուցեալ Ագարեան Կ-Պատրիարքը, Պատրիարքարանի եւ Հասարակութեանս վերաբերեալ գործերուն կարգադրութեանը համար ազգիս երեւելեաց եւ մեծամեծաց դիմումներ ըրած եւ քանի քանի անգամներ զանոնք Վարչական ժողովոյ գումարումներու հրաւիրած ըլլալովը հանգերձ, անոնց կողմանէ յայտնուած անտարբերութեան եւ ժողովներէն բացակայութեանը համար մեծապէս ցաւ զգացած է, եւ այս ցաւը նոյն իսկ այս տողերը գրողին ալ յայտնած է։ Դարձեալ սոյն ժողովականք այս կէտիս նկատմամբ գիտողութիւններ կարենան ընել, որոնց որչափ իրաւացի կամ անիրաւ ըլլալը, եթէ հիմայ անկարելի ըլլայ որոշել, յուսամ թէ ասկէ վերջը բռնուելիք ուղղութենէն պիտի հասկցուի։ ԴԻՏՈՂ

ԱԶԳԱՑԻՆ

Շէհրիմիզտէ պուլուանան Եպիսկոպոսարքմըզտան Քիւրէղեան հիւրմ. Յովհան Արքեպիսկոպոսըն վէ Մալաթիա մէրխասաի ճէմաատի Խաչատուրեան հիւրմ. Միքայէլ Եպիսկոպոսըն պու կիւն Բօմանեա, վէ Մուշ վէ Թէվապիսի մէրխասասը Ճնտոյեան հիւրմ. Ներսէս Եպիսկոպոսըն տախի Մուշա միւթէվէճճիհէն կէլէճէք հաֆթա շէհրիմիզտէն հարէքէթի իտէճէքլէրի իշիտիլմիշ տիր։ — Էրզրում մէրխասասը հիւրմ. Քչուրեան Կարապետ Եպիսկոպոսուն տախի պիր գաշ կիւնէ գատար Բօմանեա ապիմէթի իլլէճէկի խապէր այնմիշ տրր։

*** Միլէթիմիզ միւթէհիդանընտան օրուպ, Թրապիզօն Տիւեունը ումումիէ նազրը պուլունան Շապանեան սատ. Գրիգոր էֆ., մէջլունէն Տէրիսաատէթտէ պուլունտըղը միւտէթ զարֆընտա, սատրազամ հազրէթլէրիյլէ Նիշան-թաշընտա վագը տէվլէթխանէլէրինտէ, վէ ատլիէ նազրը Ապտիւր Բահման, Շուրայ տէվլէթ բէյիսի Սայիտ, վէ Եըլտըզ սէրայը Հիւմայունը Ղնճի Ֆըրգա գօմանտանը միւշիր Շէվքէթ, վէ Սէլիմ Մէլհամէ բաշալար իլէ սէր եավէրի հազրէթի Շէհրիեարի Մէհէմմէտ վէ սամսատը հազրէթի Շէհրիեարի Ահմէտ Զիւլքէֆիլ բաշալար հազարաթը վէ ոայիր պազը բիճալը քիրամ իլէ միւլազամէթ իթմիշ օլաղը կիպի, Տիւեունը ումումիէ իտարէ մէճլիսի բէյիսի Սըր Լէու վէ Համտի պէյ վէ գօմիսէր Շէֆիգ պէյ վէ միւտիրի ումումիսի գօնմ տ'Արնու վէ սաիր էրքան վէ ըուէսասի նէզարէթլէ կէօրիշմիշ տիր։

Շապանեան Գրիգոր էֆ., տամատը հազրէթի Շէհրիեարի Ահմէտ Զիւլքէֆիլ բաշա հազրէթլէրինէ բէտերլէրի միւթէվէֆա միւշիր Խոմայիլ Հագգը բաշանը մին էլ գատիմ թէվէճճիւհաժընա նայիլ օլմըշ օլաղլարընտան, մանատումը ալիէրի թարաֆընտան սէյֆիէլէրինտէ թամամ ալըղ օնու ըմագլա թալթիֆ գրլընմըշ տրր։

Էֆ.ի միւմաիլէյհ՝ պու կիւն Ավաթրիա վաբրը իլէ սէմթի մէմուրիէթինէ միւթէվէճճիհէն Տէրիսաատէթտէն հարէքէթի իլլէմիշ տիր։

*** Ռէֆիկմիզ ճէրիտէի Շարգիէնին բէնչ. կիւնքի նիւսխէսինտէ, Ա. Ալիք էֆ. թարաֆընտան էրմէնի-զաթօլիք ճէմաաթըմըզա միւթէալլիզ ալրճ իտիլէն պիր մէքթուպտա, ռէֆիգմիզին, սօն նիւսխէլէրինտէն պիրինտէ, ճէմաաթըն ումուր ու մէսալինին թէսվիէ իթմէք իւզրէ, Իտարէ մէճլիսինին, հիւրմ. Վէքիլին Բահթը բիեաէթինտէ ադը իճթիմա իթմէսի թէքլիֆինէ գարշը կէլէրէք, Իտարէ մէճլիսի թօբլանմազտան իսէ թօբլանմամաը տահա խաեբրը օլաճաղընը պէեան իթմիշ. վէ մին էլ գաիմ էրմէնի-զաթօլիք ճէմաաթընն էն բարլաղ, էն չէօրէթլի օլաղը զէման, ումուրը միլլէթին եալընըզ Բաթրիգլիք թարաֆընտան իտարէ օլունտըղը զէմանլար։ Իտուկինի տէրմիեան իլլէմիշ տիր։

Ա. Ալիք էֆ., ձէրիտէնին թէքլիֆինի չայեանը թէաճճիւպ վէ թէէսսիւֆ հաթթա թէրս պիր նասիհաթ տախի ատտ իթմիշ, վէ ըէֆիդիմիզ տէ «պէօյլէ էֆքեարլարըն վազթ ու զէմանը կէչմիշ օլտուղընը» ճէվապէն էֆ.ի միւմայլէյհէ անլաթմըշ տըր։

Ըէֆիդիմիզին ճէվապը պիզճէ նէ՞ գատար միւնասիպ իսէ, քէնտի թապիրինճէ, ասըլ թէրս վէ չայեանը թէաճճիւպ վէ թէէսսիւֆ օլան թէքլիֆ տէ, Ալիք էֆ.նինքի տիր։

Ալիք էֆ., բէք էյի պիլմէյի տիր քի, մէաէնիեէթի հաղրրէ վէ ճէմաաթլարըն սուրէթի իտարէի հաղրրէսի՝ քէնտինին թավսիֆ իթտիկի մէպտէ վէ մէսլէքէ թապան թապանա գարշը տըր. հաթթա ճէմաաթըմըզ թէշքիլաթընըն թա իպթիտալարընա աթթը նազար իտիլճէք տէ օլա, մունթազամ նիզամնամէլէր ահքամընճա միւթէշէքքիլ մէճլիսլէրէ թէսսուֆ իտիլմէզսէ պիլէ, նինէ օլ վազթըն ըուէսսաի ըուհանիեէսինին՝ հիւքիմէթի Սէնիէ իլէ ճէրէեան իտէճէք չու եա պու մէսէլէնին, վէ Բաթրիզխանէեէ, ճէմաաթա միւթէալիզ չու եա պու մասատէնին թէզէքքիւրիւ վէ գարարլաշարրըլմասը իչին, հէր տաիմ միւթէպէբանը միլլէթ միւրաճաաթ իթտիքլէրինէ վէ տաիմա պու սուրէթլէ հարէքէթ իտիլմէսի սաեէսինտէ, ըուէսսաի միշար վէ միւմայէյհիւմին մազպուլը տէվլէթ վէ միլլէթ օլտըզլարընա, վէ ումուրը ճէմաաթըն միհվէրի մաթլուպընճա ճէրէեան իյլէտիկինէ թէսաուիֆ իտիլճէկինէ չիւպհէ եօզ տուր։

Ալիք էֆ.՝ Բաթրիզիք՝ հէր նէ վազթ իտարէ մէճլիսի մարիֆէթիյլէ իշ կէօրմէք իսթէմիշ իսէ, մէսալինի միլլէթ չըզրրընտան չըզմըշ տըր, տիւօր. ճաապա պէօյլէ՝ մի տիր, եօզսա Բաթրիզիք, հէր նէ վազթ ճէմաաթսըզ, վէ եախսա ճէմաաթըն վէքիլի օլան իտարէ մէճլիսինին ըէյլ օլմաեարագ իշ կէօրմէք իսթէր իսէ, մէսալինի միլլէթին չըզրրընտան չըզմասընա օլ վազըթ մը իհթիմալ վար տըր. օգուեանլարըմըզ պուրասընը հիւքմ իթսինլէր։ Ֆագաթ համա օլսուն քի, Ալիք էֆ.նին էֆքեարընը պու կիւն ճէմաաթըմըզտա թէրվիճ իտճէք քիմսէ օլմասրդը կիպի, մէնֆիի հաղրզիէի միւիէթի՝ հէր կէօնա էֆքեարը մախսուսէեէ թէրճիհ լաէն, վէ քէնտի մէնֆաաթլարընը ճէմաաթըն խայրընտա վէ ճէմաաթ իլէ պիրլիքտէ հարէքէթ իթմէքտէ արաեան չ՝միւթէհալանը ըէհապին միեանընտա տախի մէզքիւր ֆիքրին թէսլիկինի թէալիմ իթմէէն պուլունմաեաճաղընա էմինիզ։

Թիֆլիսալ՝ չրգան Մուրճ նամ զազէթատան նազէն Հանդէս Սմսօրեայտա օգունտրդընա կէօրէ, ախիրէն չէհրի մէզքիւրտէ վէֆաթ լաէն Զուբալով նամ էրմէնի-գաթօլիկի թարաֆընտան Թիֆլիս իտարէի պէլէտիեէսինէ 190,000 ռուպլի վասիլէթ վէ թէրք իտիլմիշ տիր։

Իլք տէֆա օլարագ զազէթամըզտա, Ռուսիանըն պիր չէհրինտէ մուզիմ պիր էրմէնի-գաթօլիկինտէն պահս իտիեօրուզ։ Պունա պէղ նէ գատար չաշրեօր իսէք, էլպէթթէ օգունանլարրմըզտա չաշաճագ տըրլար։ Ֆիլվագը Թիֆլիստէ վէ Ռուսիանըն տիկէր պազը չէհրլէրինտէ պուլունան էրմէնի-գաթօլիքլէրի հաղրընտա էսէֆ իտէրիզ քի պուրաճա ճէմաաթըմըզըն ասլա մալիմաթը եօգ կիպի տիր։ Պու տա պիզիմ իչին, արտընրա զազէթամըզտա թէէսսիֆէն պէեան իյլէտիկիմիզ տույդուսուզլուղուն պիր սէմերէսի տիր քի, միլիկէթ պիւեիւք պիր ֆամիլեա տիմէք օլարը, վէ պու ֆամիլեանըն ահվալինի եկզոտիկէրէ պիլտիրմէքլիք՝ անճագ զազէթա վասրթասըյլա գապլի պուլունարը հալտէ, էլան պիզտէ նէ՝ պու խըզմէթի իյֆա իտէպիլէճէք պիր մունթազամ զազէթա չրգապիլմէքտէ տիր, նէ՝ տէ պուրատա վէ թաշրալարտա մէվճուտ էհալիմիզ՝ պէօյլէ պիրիպիրինին անվալինտէն խապէրտար օլմագ լիւզումընը հիսս իթմէքտէ տիր։

Ամապա նէ՞ վազթ չու տէրին ույդուտան ուեանանճաղըզ։

ԽԱՐԻՃԻՑԷ

Տրէյֆիւս տավասընա եագլընտա պիր նէթիճէ վէրիլէճէք տիր։ Պու նէթիճէնին նէ սուրէթլէ օլաճաղը մալիւմ տէյիլ իսէ տէ, էկէր Տրէյֆիւս գապահաթսըզ իլան իտիլիրսէ, քէնտի ալէյհինտէ իֆատէ վէ շահատէթլէրտէ պուլունմուշ օլան պիր թագըմ ժէնէրալլարը պունտան ասլաաթը տիլլէր օլարագ, ասքէրի թահրիքէ չալըշաճագլարը, վէ էկէր մէրգում գապահաթը իլան իտիլիրսէ, օլլագըթ տա քէնտի թարաֆտարլարընը էֆքեարը ումումիէեի եէնիտէն գըզըշարմաեա պաշլաեաճագլարը տէրքեար տըր։ Տիմէք Ֆրանսա էլան բահաթ պիր հալտէ տէյիլ տիր։ Խուսուսա կէլէճէք հաֆթա զարֆընտա Ֆրանսա Աեան մէճլիսի, ժէն. Պուլանժէնին զէմանընտա օլաը կիպի, պիր մէճլիսի ալիի մախսուս հալինէ իֆրաղ օլունարագ, ուսուլը հիւքիմէթի թէպտիլ իթտիրմէք թէշէպպիսսիւնտէ պուլունանլարը մուհաքէմէսիյլէ մէշղուլ օլաճագ տըր։ Հասըլը Ֆրանսա, չու էմնատէ ազիմ պիր պուհրան իչինտէ պուլունուեօր, օլաէրէճէէտ քի, պազը հիւքիմէթլէր, մէմլէքէթի մէզքիւրէտէ տախիլի գարըշըղըլար զուհուրինտէ, նէ կիպի թէապիրլէր իթթիխազ լտէճէքլէրի իզէրինէ շիմտիտէն տիւշինմէէ պաշլամըշլար տըր։

— Ֆրանսըզլար քէնտի իշլէրինտէ հէր կիւն պիրէր մէսէլէ իլէ ուղրաշտըգլարը հալտէ, տիկէր հիւքիմէթլէր իսէ սէսսիզ սէոսասը ինթիզամլարը խուսուսընա հասրը զիհին իտիեօրլար։— Ալմ. իմպէրաթօրընին Ալասս-Լօրէնէ կիթմէք իւզրէ եօլա չըգտըղը թէլէկրաֆ հավատիսի օլարագ եաղըլմըշ իսի։ Միշարիլէյհին պու ադիմէթի՝ իճրա օլունաճագ ասքէրի թալիմէրտէ հաղրը պուլունմագ իչին իտուկի պէեան իտիլմէքտէ իսէ տէ, ասըլ մագսատի՝ սինօրլարընը ահվալինի թէքթիշ իթմէքտէն, վէ օրտուեու հաղրը պուլունտուրմագ իւզրէ իգթիլա իտէն թէապիրլէրի իթթիխազ իյլէմէքտէն իպարէթ պուլունտրդը՝ զալէթալարընը ճիւմլէի ըիվաեաթընտան անլաշըլըեօր։

—Ալմ. օրտուսը Ալասս-Լօրէն էեալէթինտէ սէնէլիք թալիմէրինի իճրաեէ հաղրըլանմագտա օլտուղու կիպի, 250,000 ասքէրտէն իպարէթ պուլունան Ռուսիանընը Գաֆգասիա օրտուսու տախի Կուրճիսթան, Իմէրէթ վէ ճիվար էեալէթլէրտէ թալիմ իթմէքտէ տիր։ Պու օրտուեա տախը թայմս զազէթասընընը Սէվասթօբօլ մուխպիրինին վէրտիկի մալիւմաթա պագըլըրսա, մէզքիւր օրտու՝ հիյնի հաճէթտէ Հինտիսթան սինօրլարընտա Ինկիլթէրրաեա զարշը գուշանըլմագ իչին թալիմ իտիլմէքտէ իմիշ։ Մէզքիւր մուխպիր տիեօր քի, «Բօլիթիդաճա սօն մէսէլէլէր էսնասընտա Ինկիլթէրրատա պիր թագըմ ատէմլէր՝ լօրտ Սալիզպըրի գապինէթօսընը, պիր միւտախէլէի ֆաալիէեէ սէվգ իթմէկէ չալըշըգլարընտա, Ռուսիա հարպիէ նէզարէթի տէ, Ինկիլթէրրաեը էօյլէ պիր թէչէպպիւսատէն կէրի տուրտուրմագ իւզրէ, էզճիւմէ, Ֆաֆգասիա օրտուսույլա Հինտիսթան սինօրլարը իւզէրինտէ միւէսսիր պիր նիւմայիշ իճրասընա հաղըրլանմագտա իտի։ Նու հալտէ իլք իշարէթ վէրիլտիկինտէ, Ռուսիանընը մէրքէզի Ասիա օրտուսու՝ Հինտիսթան տէմիր եօլու խաթթը քէպիրինին ուճու օլան Ամֆղանիսթան իլէ Պէլուճիսթան իւզէրինէ եիւրիւեէրէք, Հինտիսթան սինօրլարընը վուրաճագ, վէ թէմամիյլէ Ինկիլթէրրաեա միւթի օլմասան Իսլամ գապիլէլէրինի իսեան իթտիրէճէք, վէ էյթէ օլ վագըթ Ֆաֆգասիա օրտուսու, Ռուսիանընը սէֆէր հալտէ պուլունան օրտուսընա եարտրմա եէթիշմէք իւզրէ, մէրքէզի Ասիաեա իմտատա չիթապան օլաճագ տըր։ Պու սէպէպլէ տիր քի, տիւշմէնին տէմիր եօլլարընը խարապ իթմէք վէ նագլիեաթընը թէմալիյլէ մահվ իյլէմէք իւզրէ, Ասիա սինօրլարընտա Գազագ սիւարիլէրինէ պիւեիւք էհէմմիեէթ վէրիլիեօր։

Ռուսլար, պու թէտպիրլէր իլէ, շիմալ քէնտիլէրին Ֆաֆգասիատա պուլունան օրտուսու, Ինկիլիզլէրին, պիզզաթ Պոմպայ վէ Գալկիւթատա պուլունան օրտուլարընտան տահա զիեատէ Հինտիսթան սինօրլարընա եազըն օլտուղունու պէեան իտիեօրլար։

Ինչու միւսատէմէնին թարիխ իճրասընա կէլինճէ, շիմտիլիք պուրասը մալիւմ տէյիլ տիր, շիմնքի համո օլսուն շիմալ Ինկիլթէրրատա, լօրտ Սալիզպըրի գապինէթօսընը չու եա պու մէսէլէյէ ուօլանը սիլահլա միւտախէլէեէ թէչվիզ իտէճէք պիր թագըմ պօշ ատէմլէր եօգ տուր։

—Աղրպէթ Ինկ. իլէ Թրանսվալ հիւքիմէթլէրի արասընտաքի մունազանին՝ մուհարէպէեէ միւնճիրը օլաճաղը անլաշըլըեօր։ Թրանսվալ մասէնէր բիացասը պիր թարաֆտան տիւշմէքտէ օլուպ, էնտիշէի մուճիպ օլմագտա իտուկի Լօնտրատան խապէր վէրիլիեօր։

Տիւն Ինկ. հիւքիմէթի թարաֆընտան Թրանսվալ հիւքիմէթինէ պիր իւլթիմաթում վէրիլմէսի մուգաբրէր օլաը՝ Մորնինկ Բօսթ զազէթասը եազըեօր։

Տէրհալ չըմալի Աֆրիգաեա կիթմէք իւզրէ Հինտիսթանըն 7 ֆըրգա ասքէրինէ վէ 3 պաթարեասընա էմր վէրիլմիշ օլաը՝ Սիմլատան Բիւյթէր նամ թէլէկրաֆ շիրքէթինէ իշար գելընմըշ տըր։

Թրանսվալ հիւքիմէթի տէ պիլճիմէ թօքճու ասքէրինի սիլահ ալթընա չաղըրմըշ։ վէ Պօէրլէր՝ հաղրրտա պուլունմագ իւզրէ էմր սլմըշլար տըր։

ՀԱՄԱԶԳԵԱՑ ՎԱՐԺԱՐԱՆ

ՕՐԻՈՐԴԱՑ

Թիւ 11, Լայէ փողոց, Բերա

Վարժարանը պիտի վերաբացուի առաջիկայ Սեպտեմբեր 1ին, Հորեքշաբթի օրը։

Ընդունելութեան պայմաններուն տեղեկանալ ուզող պատուական ազգայինք կըրնան տեսնուիլ ամէն օր, Վարժարանին Տեսչուհւոյն, Տ. Սգնիւ Զօհրապին հետ։

Խնամակալութիւն
ՀԱՄԱԶԳԵԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Բերա, 25 Օգոստ. 1899

ՏԱԽԻԼԻՑԷ

Տիւն սէլամլըգտան սօնրա Ալմ. սէֆիրի հուզուրը Շահանէեէ գտպուլ պույրուլմուշ տուր։

—Մ. Թէսսալ Պէրժէնին Տէրիսաաաէթէ կէլմէսինտէն պէրու կէօմրիւք իսթիզրաղընը թէպտիլի հաղրընտա Օսմ. պանդասրյա Մալիեէ նէզարէթի պէնինտէ միւզաքէրաթա եէնիտէն պաշլանմըշ տըր։ Շիմտիեէ տէկին մէզքիւր իքի իտարէ՝ սէնէ էվվէլ ագա իտիլմիշ օլան մուգավէլէեի օգուտմագլա մէշղուլ օլմուշ օլուպ, ֆագաթ թէպտիլ ֆիեաթընը զարարլաշտըրըլմասը իչին իճապ իտէն միւզաքէրաթա կէլէճէք հաֆթա զարֆընտա պաշլանաճաղը թէէմին իտիլեեր։ Իքի թարաֆ արասընտա իթթիֆագ հասըլ օլուրսա, մէսէլէնին բէք չաբուգ մէճլիսի վիւքէլաեա թագտիմ իտիլճէկի մէմուլ տըր։

—Շէյխ իւլ Իսլամ էֆ.նին նամիզանլըը ուզամագտա օլտըը Զաթը հաղրէթի Բատիշահինին մալիւմէրի օլտըզընտա, էվվէլքի կիւն գուրէնաի Շէհրիեարիէն Ֆաիգ պէյ՝ միշարիլէյհին եալըսընա կէօնտէրիլմիշ, վէ իսթիֆսարը խաթրա ինաեէթ, վէ մապէյնի Հիւմայուն աթրպասընտան պիր զաթ՝ իճրաի միւտավաաթա մէմուր պույրուլմուշ տուր։

—Վիէննատա պուլընան թահրիրաթը խարիճիէ պաշ քեաթիպի Նուրի պէյ՝ էվվէլքի աղչամ Սիւրաթ զաթարըյա շէհրի մէզքիւրտէն հարէքէթ իթմիշ օլմաղէ, պու սապահ Տէրիսաաէթատէ պէքլէնիեօր։

—Ավսթրիա մալահաթկիւզարը՝ սէֆարէթին պաշ թէրճէմանըյա էվվէլքի կիւն Ֆէնէրալ Բում բաթրիկինի ղիեարէթ իթմիշ տիր։

—Ճէմիյէթի բուսուսիէ աղալըը՝ ումուրը շէնպէնտէրի գալէմի մէմուրլարընտան Թալէաթ պէյէ թէքվիզ, վէ թէրիֆաթի խարիճէ մուավինի Ղալիպ պէյէ Վինճի Օսմ. նիշանը իհսան պույրուլմուշ տուր։

—Գարատաղ բրէնսինէ, զէվճէսինէ վէ մախտումընա, շէհրիմիզտէ գալըզարը միւտտէթ զարֆընտա, թարաֆը հաղրէթի Բատիշահիտէն հէր կէօնա լութֆը մախսուսէ կէօսթէրիլիպ, միշարիլէյհիմ, բէնչ. կիւնիւ մապէյնի Հիւմայունա ազիմէթլէ, զաթը հաղրէթի Բատիշահի իլէ միւլագաթ իթմիշլէր, վէ բասիմի վէտաեը իյֆա իլէ, բիւքիւպլէրինէ թախսիս պույրուլան Մարմարա վաբօրը Հիւմայունընա բաքիպէն վէ բէֆաթլարընտա Բզզատին վաբօրը Հիւմայունը պուլունտըը հալտէ, Տէրիսաաէթատէն հարէքէթ իթմիշլէր տիր։ Խարճիէ նազրը վէ մաեէթի սէնիէ էրքեանը հարպիէ միշիրի բաշալար՝ թարաֆը Շահանէտէն միշարիլէյհիմ կէօնտէրի օլարագ, պիրլիքտէ վաբօրա գատար կիթմիշ օլտըգլարը կիպի, պէր միւթատ Օսմ. գարաղոլ սէֆինէսինտէն տախի թօքլար աթըլարագ, բասիմէի սէլամ վէ իհթիրամ իյֆա զըլընմըշ տըր։

—Գարատաղ բրէնսի թարաֆընտան Խաս ալտը միւտիրի՝ եավէրանը Շահանէտէն ֆէրիգ Ֆարիզ բաշաեա վէրիլէն Վինճի բիւթպէտէն Տանիլ Նիշանընը գապուլինէ միւսատէի սէնիէ էրզան պույրուլմուշ տուր։

—Բրէնսի միշարիլէյհ՝ գապթիէ նազրը պէյ էֆ. հազրէթլէրինէ տախի Տանիլ Նիշանընը Վինճի վէ բօլիս միւֆէթթիշի Եուսուֆ Ճէմիլ պէյէ Յիւնճիւ բիւթպէսինտէն պիրէր զրթա վէրմիշ տիր։

—Բէնչ. կիւնիւ Ամէրիգա սէֆիրի՝ Պապը Ալիտէ սատրազամ հազրէթլէրինի պուլամասրընտան, զարթ տը վիզիթինի պրազմըշ տըր։

—Պուլկարիսթան զաբու քէթխիւտասը՝ եէվմի մէզքիւրտէ Պապը Սլիտէ տախիլէ նազրը հազրէթլէրիյլէ կէօրիշմիշ տիր։

—Օ կիւնիւ Ռումանիա սէֆիրի վէ Ավսթրիա մալահաթկիւզարը, խարիճիէ նազրը հազրէթլէրինի մազամարընտա պու-

լամատրգլարընտան, գարթ ու վիզիթէրին պրագմըշլար տըր։

—Ջօճուգ խասթալըգլարընը թէտավի իսէն թապիպլէրտէն՝ Գէրլինտ Իմբէրա-Թօրիցա Ֆրէտէրիգ խասթախանէսի միտրի մուալլիմ Եակինաքի՝ չէհրիմիզէ կէլմիշ տիր։

— Օսմ. վէ Եունան գոնսօլօսլար մուզավէլէսինին միւզաքէրէսինէ մէմուր զոմիսիոնըն Օսմ. մուրախասլարը՝ Եունան մուրախասլարընը վէրտիկի լաիհանըն 40 մատէսինի թէտգիգ իթմիշ օլուպ, տահա 10 մատտէնին թէտգիգի գալմըշ տըր։ Գունը թէտգիգիտէ, սեպտ. նիհայէթինտէ խիթամ պուլարագ, հոկտ. իպթիտալարընտա միւզաքէրաթը ումումիէթ պաշլանաճաղը մէմուլ տըր։

—Իզմիրտէն Սուրիէ վիլայէթի լիմանլարընա 1300 իսլամ մուհաճիրի տահա կելթմիշ տիր։

—Իթալիա սէֆիրի կէլէճէք հաֆթա չէհրիմիզտէ պէքլէնիօր։

—Ֆրանսա սէֆիրի Մ. Գոնթան՝ սեպտ. 12տէ մէէզունէն Ֆրանսաեա կիտէճէք իքէն, ազիմէթինի եէնիտէն թէէխիր իթմիշ տիր։

—Նասըր նամ թօրբիլ սէֆինէսի, գարաղոլ խըզմէթինի կէօրմէք իւզրէ եազընտա Սէլանիեէ կիտէճէք տիր։

—Խրաիվը Մըսըր՝ Գ[illegible]ատան Վիէննաեա կէլմիշ տիր։

—Միւնէթլը օլան Իսկէնտէրիէ Բում բաթրիղլիկինէ՝ Տէրիսաատէթ բաթրիկի սապրգ իւշիւնճիւ Եօվակիմ էֆէնին նամզէտ թագիմ իսլիմիկի, վէ քէնտիսինին պու մէմուրիէթէ ինթիխապը էն ղիեատէ միւհթէմիլ պուլունտըղը թէմին իտիլիեօր։

—Էրզրումտան իշ իշին Գաֆգասիաեա կետիլմէսի գաթիէն մէնն իտիլտիկի, վէ Ռուսիա էմթաասընըն ցիմտի պայլըճա Պաթում թարիղիյէ կէլմէքտէ օլտըղը՝ էրզրումտան եազըլմըշ տըր։

—Պայը Սէրասքէրի էֆ միւթէահիւտի՝ Սրիովէրի Եօրկի էֆ. կէչէն կիճէ Պիւեիւք-ատատա 72 եաշընտա օլարագ վէֆաթ իթմիշ տիր։ Միւմաիլէյհ՝ Պէյօղլընտա Զաբիտն մէքթէպի գարշըսընտա 25 պին լիրա գէյմէթինտէ պիր պինա ինշա իտէրէք, պունդն իրատընը միւէսսիսաթը խայրիէեէ թէրք վէ հիպէ իյլէմիշ տիր։

—Մըսըր սուլարընտան կէլէն սէֆինէլէր հագգընտա ճարի օլան դարանթինանդն՝ Բօրթիկէզ սուլարընտան կէլէճէք սէֆինէլէր հագգընտա տախի ճարի օլմասընա իտարէի սըհհիեէճէ գարար վէրիմիշ տիր։

—Էվվէլքի կիճէ Թարլա պաշընտա Տօղրամաճը սօզալընտա սիկուրթալը քեարկիր պիր խանէյէն եանկըն զուհուր իտիպ, եանմըշ տըր։ Եանընտաքի իքի խանէնին տէ պազը եէրլէրի եանմըշ տըր։ Սալը կիճէսի Հէյպէլի ատատա Եալը ճատտէսինտէ եանկըն զուհուրիյլէ, իքի խանէ վէ իւչ սիւքքեան եանմըշ տըր։

—Կէչէն կիճէ Մազըրքէօյիւ եազընլարընտա Սիմոն պէյին չիֆթիլիկինտէն եանկըն զուհուր իտէրէք, սամանլըգ իլէ եանընտա պուլունան պիր պինա եանմըշ տըր։

—Օպս. 16տան 23է զատար չէհրիմիզտէ 185 քիշի վէֆաթ իթմիշ տիր։

—Իսկէնտէրիէտէ մայիս ալֆ. Կոլէն սեպ. 4է զատար եումուրճաղտան 88 վուգ. վէ 42 վէֆիաթ օլմուշ տուր։

—Պէյօղլունտա գումար մահէլլի օլան Գոնգօրմանընն կիզլի մահէլլէրի՝ կէչէն կիճէ պիրէ Պէյօղլու գոմանտանը Ֆարիգ բաշա Թարաֆընտան պասըլարագ, վէ էվվէլճէ իթթիխազ իտիլմիշ օլան թէտապիրի միւէսսիրէ սահէսինտէ, իշինտէ պուլունան 30 զատար գումարպազլարընն ֆիրարընա մէյտան վէրիլմէեէրէք, ճիւմլէսի տէ գումար ալէթլէրիյլէ պիրլիքտէ թութուլմուշլար տըր։ Պիր հաֆթատան պէրու չէհրիմիզէ կէլմիշ օլան Ամէրիկալը զէնկին պիր թահիրին՝ իյպու գումարկանէյտէ 180 լիրա զայպ իթմիշ օլտըղը բիվահէթ օլունուեօր։

—Իքի հաֆթա էվվէլ Մազըրքէօյիւնտէ էրմէնի քիլիսէսինտէն 100 լիրա գէյմէթինտէ պազը էշեա չալընմըշ իտի։ Կէչէն կիւն մէզքիւր քիլիսէ իմիսալինտէքի մէքթէպին արգասընտաքի արատատա օյնամագտա օլան մէքթէպ չօճուգլարը, թօբրագլար իշինտէ քիլիսէեէ ալտ պազը էշեա կէօրիւնճէ, հիւքիւմէթէ խապէր վէրմիշլէր, վէ տէրհալ մահէլլի մէզքիւր գազըլարագ, պիր գաչ խաչ, պիր գաւազան, վէ տահա պազը էշեա պուլունմուշ, վէ պունլարը՝ քիլիսէտէն չալընան էշեա օլտըղը անլաշըլմըշ տըր։ Շու հալտէ չալընան էշեատան անճագ պիր գաչ կիւմիւշ զանտիլ պուլունամամըշ տըր։

—Օգոստոսըն կիւնճիւ կիւնիւ Ատանատա ըսթասիօն ճատտէսինտէ 35 եաշլարընտա Ղազարոս նամը տիկէր Սրրահամ իսմինտէ պիրիսինին, գալպ ազչէ սիւրմէքտէ օլտըղը կէօրիւմէսի իւզէրինէ, մէրգում թութտուրուլուպ, իւզէրի արանտրգատա 9 մէճիտիէ վէ 12 իքիլիք գալպ ազչէ զուհուր իթմիշ, վէ քէնտիսինին ինգարէնին Գողազեան գարիէսինտէն վէ Էրմէնի ճէմաաթընտան Աբրահամ վէլէտիԱրթին օլտըղընը, վէ Ատանալը Մազմանօղլու Արթին, վէ Այնթապը Մարտիրոս, Տիգրան վէ Յովսէփ իւլէ պիրլէշէրէք, միւսթէճիրէն իգամէթ իյէտիկի Մէրմէրլի մահէլլէսինտէ Մըկըրօղլու Տիգրան խանէսինտէ գալպ ազչէ իմալ իթմիշ օլտըգլարընտան, ալչըտան եարըլմըշ գալըպ վէ սարիէ պուլունանուղընը, վէ մէզքիւր ազչէտէն 62 մէճիտիէ վէ 12 գատար իքիլիկի ըսթասիօն ճիվարընտա եէրէ կէօմտիւկիւնիւ իֆատէ իյլէմէսի իւզէրինէ, մէրգում, թէրֆիգ օլունան մէմուրլար իւլէ պէրապէր կիտէրէք, կէօմիւշ օլտըղը մահէլլէտէն մէզքիւր ազչէնի չըգարըպ կէթիրմիշ, վէ իգամէթ իթմէքտէ օլտուղու Մըկըրօղլընըն խանէսի տախի սարանըլարագ, քէլաքէլ տէնիլէն գուհումը գայնադըյա թօղ հալինտէ ալչը վէ գալըպ եարըլըպ, մուախարէն զըրըմըշ օլտուղու պիլ մուայէնէտ անլաշըլան ալչը բարչարը վէ 8 ատէտ խըրսըզ անախթարը զուհուր իթմիշ, վէ պու պապատ մաղնուն կէօրիւնէն Մազման օղլու Արթին, Մըկըր օղլու Պեարոս վէ պիրատէրի Գրիգոր, Զըպլագ օղլու Կարապետ, Հաճընը Նազար վէ Տիգրան տերտէսթ իտիպ, էվրազը թահկըվէէրիյլէ պէրապէր՝ ճիհէթի ատլիէեէ թէսլիմ իթմիշլէր տիր։

ԱՍԼՈՂԹԵՂՋԻՐ

Գեղեցիկ ու մաքուր տպագրութեամբ գրքոյկ մը է ասի, որ լոյս տեսած է Վերջերս Մաթէոսեան տպարանէն։ Հատորիկը 1900 թուականը կը կրէ եւ կոնակին վրայ գտնուող «Կաղանդչէք» բառը կը ցուցնէ թէ իբրեւ այդ պիտի կարենայ գործածուիլ։

Հեղինակը՝ Բաստ Բաղդ Ունի՝ (որուն անունը կարդացած եմ նաեւ զրաբար բանաստեղծութիւններու հաւաքածոյի մը վրայ) ամփոփած է այս անգամ յիսունի չափ ոտանաւորներ (բարեբաղդաբար աշխարհաբար)։ Ասոնք ամէնքն ալ քսանական տողէ բաղկացած են որոնց վերջին տունը խիստ բարոյական խրատ մը կը պարունակէ։

Պատ. Հեղինակը դպրոցական տղայոց համար գրելով՝ ընաւ կարեւորութիւն չէ տուած կ'երեւի լեզուի ներդաշնակութեան եւ՝ երբեմն ալ՝ գրչին ծայրէն ելածներուն ճշդութեան։ Ասոր հետ մէկտեղ հատորիկս կրնայ ծառայել դպրոցական տղաքներու եւ դաստատուն ալ կրնայ բերանացի ընել տալ անոր ընտրելագոյն կտորները։ Գինն ալ արդէն —3 դրուշ— շատ դիւրամատչելի է։

Կը յուսամ թէ Բաստ Բաղդ Ունիի հետզհետէ հրատարակելիք հատորները պիտի կարենան դպրոցական շրջանակէն դուրս ալ համով հոտով ճաշակուիլ։ ԵՐ.

ԶԻԶԷՔՃԻ ԳԱՏԸՆ

)(102)(

Ժան Ըմմի, թէսկին օլմագ իչին քէնտի քէնտինէ ճատ իտէրէք, կարտիանա՝

— Մի՛սիւ, պիր ազ էվվէլ վէրմիշ օլուղունուզ սէօզիւ իճրա իթմէք իսթէ՞ըմիսինիզ, տէտի։

— Էվվէթ. պիր ազ պէքլէեին։

Կարտիան՝ քէնտի պուլունտըղը սալանը գաբուսընը աչրպ, պունուն եանընտաքի օտալարտան պիրինտէ տուրմագտա օլան ըէֆիզլէրինտէն պիրինի չաղըրարագ,

— Գէնիմ եէրիմէ պիր գաչ տագըգա չուրատա տուր. միւտիրիեէթէ պիր մանպուս կէօթիւրէճէեիմ, տէտի։

— Բէք էյի, հայտէ սէն կիթ։

Կարտիան.— (Մատլէնէ.) Սիզ՝ միւտիրիեէթին եանընտաքի պիւեիւք սալատա պանտ պէքլէեին, մատամ, պէլքի զէվճինիզ իլէ պիրլիքտէ պուլունուրսունուզ։ Լաքին օրատա օնա հիչ պիր սէօզ սէօյլէմէեէսինիզ. իսթիտասընընն իճրասընա մանի օլուրսունուզ, պէն տէ թազիր վէ պէլքի ճէզա եէրիմ։

Մատլէն տիչարը չըգաը։ Արալարընտա հիչ պիր բարմակլըգ գալմատըգը հալտէ, մէրգումէ, զէվճինին գարշըսընտա, օնտան պիր իքի սարմ ուզագտա պուլունուեօրտու իսէ տէ, անընա գօնուշմասը, հաթթա անը տէրազուշ իթմէսի մէն իտիլմիշ իտի։ Լաքին պազալըմ պունուն իչին օ գատար ճէսարէթի, գուվվէթի պուլունաճաղ մը իտի։

Հէր նէ իսէ. Մատլէն, միւտիրիեէթ տարէսի եազընընտա իշար օլունան մահէլլէ կիսիպ պէքլէմէքտէ իքէն, կարտիան՝ Ժան Ըմմի իւլէ կէօրիւնուիւ։ Կարտիան՝ զէվճէսինէ իթմիշ օլտըղը իսթարը՝ Ըմմիեէ տէ իթմիշ օլմասըյլա, պիչարէ զէվճ՝ իթասթա մէճպուր իտի։

Ժան՝ Մատլէնին եանընտան կէչտիկինտէ, պիրիպիրինի կէօրիւպ, հընչզրըտամալարընը կիւճ իւլէ զապթ իտէպիլտիէր։

Ցաղտթ պունտան զիեատէ պիր չէյ օլմասը։ Իքիսի տէ, նէ՝ պիր հարէքէթ, նէ՝ պիր քէլիմէ իրատ իտէմէտիլէր։

Կարտիան իւլէ մանպուս միւտիրիեէթ տարէսինէ կիրտիքլէրինտէ, միւտիր եալընը օլուպ, եազը իւլէ մէշղուլ իտի։ Մէրգում, պայընը եօգարը գալտըրարագ, կարտիանա,

— Նէ՞ իսթէեօրսունուզ, Ժուրտէն, տէյի սորատու։

— Միւտիր էֆէնտի, Ժան Ըմմի նամ մանպուսուն սիզէ պիր բէճասը օլուպ, պուրէճա իսէ, պանա հագգը կէօրիւնտիկիւնտէն, քէնտիսինի զաթընըզա կէթիրմէեէ տէրիւնէ իյլէտիմ։

— Բէք էյի։ Բէճանըզ նէ՞ տիր, Ըմմի։

— Միւտիր էֆէնտի, իքի կիւն էվվէլ ֆապրիգա միւտիրի թարաֆընտան պէնիմ նամըմա սիզէ եիւզ ֆրանգ պրագըլմըշ օլտըղընը պիլտիրմէք իչին պէնի իսթէմիշ իտինիզ։

— Էվվէթ։

— Իմտի էֆէնտիմ, պէնիմ պուրատա հիչ պիր չէյէ իհթիեաճըմ եօգ տուր. վէրիլէն նաֆագա պանա քեաֆի տիր։ Լաքին զէվճէմ վէ պիր զըզմ վար տըր։ Մահպուսիեէթիմ օնլարը զարուրէթէ տիւշիւրմիշ տիւր, վէ պէլքի տէ շու էսնատէ էվլէրինտէ եէեէճէքլէրի եօգ տուր։ Զէվճէմ Մատլէն պանա հիչ պիր չէյ տիմէտի, լաքին պէն, պրագմըշ օլտըղմ ազչէնին մրգտարընը, վէ էկէր թիւքէնմէմիշ իսէ պիլէ թիւքէնմէէեէ եազլայմըշ օլտուղունու բէք էյի պիլիրիմ։ Իյթէ էֆէնտիմ, պու սէվկիլիէրիմի թէսէլլի իտէպիլէճէք օլան օ ագչէեի քէնտիլէրինէ վէրէպիլմէքլիկիմի սիզտէն բէճա իթմէկէ կէլտիմ։

— Քէնտինիզէ պիր չէյ ալըպօյմագ իսթէմէ՞զ միսինիզ։

Ժան.— (Կէօզլէրի եաշարարագ.) Խայր էֆէնտիմ, խայր։ Թէքմիլինի զէվճիմէ վէ գըզըմա վէրմէք իսթէրիմ։

Հապսխանէ միւտիրի.— (միւթէասիր օլարագ.) Գարարընըզ չայանը թագտիր տիր։ Արզունուղա մուվաֆագաթ իտէրիմ... չիւպհէսիզ զէվճէնիզ կէլմիշ օլաճագ տըր։

— ԷվվէթՖէֆէնտիմ։

Միւտիր.— (կարտիանա.) Մատամ Ըմմի օրատա՞ մը տըր։

— Էվվէթ էֆէնտիմ։

— Սէօյլէեին կէլսին։

— Էվվէլճէ Ըմմիեի զօղուշա կէօթիւրէկլի՞մ մի։

— Խայր, պուրատա պուլունմասընը իսթէրիմ։

Կարտիան չըգաը, վէ ազ սօնրա Մատլէն իւլէ պիրլիքտէ իյէրի կիրտի։

Զէվճ ու զէվճէ պիրիպիրինէ պազըշտըլար, վէ հէման պիրիպիրինէ սարըլմագ իսթէտիլէր իսէ տէ, վէրտիքլէրի վատա սատրգ գալմագ իւզրէ, քէնտիլէրինի զապթ իթտիլէր։ Ցագաթ հէեէճանլարընտան նաչի եիւրէքլէրինին չարբընթըսընը մէն իտէմէտիլէր։

Միւտիր, պու սէսսիզ ֆագաթ զաեէթ միւէսսիր մէնզարէտէն գալպկեահրնա գատար միւթէասիր օլարագ,

— Ըմ՛մի, զէվճէնիզի տէրազուշ իտին, տէյինճէ, Մատլէն՝ տէրհալ զէվճինին եիւրէկի իւզէրինէ աթըլաը. այնի վազըթտա պու իքի հիւանի ախլէագ սահիպի, լաքին զաեէթ պէտպախթ օլան մախլուգլար, կէօզլէրինտէն ագան եաշլարը վէ գալպլէրինին չարբընթը վէ հէեէճանը արասընտա եէկտիկէրինի պուս իթմէքտէ իտիլէր։

Ժան Ըմմի, վէրիլէն միւսաատէեի տուի իսթիմալ իթմէմէք իչին, իւք տէֆա քէնտիսի՝ զէվճէսինին աղուշընտան չէքիլէրէք, վէ տիթրէմէքտէ օլան իքի էլլերինի միւտիրէ ուզաթարագ,

— Ա՜հ, էֆէնտիմ... էֆէնտիմ... պիւթիւն բուհում իւլէ սիզէ թէշէքքիւր իտէրիմ, տէտի։

Հապսխանէ միւտիրի, եազբիանէսինին չէքմէճէսինտէն եիւզ ֆրանգլըգ պիր զայմէ չըգարըպ Մատլէնէ վէրտի. պատէհու պիր տէֆթէր աչարագ,

— Ըմմի, վէ սիզ մատամ, պուրատա իմզանըզը գօեուն, տէյի պէեան իյլէտի։

Մատլէն՝ մէզքիւր ազչէեի ըէտտ իթմէկէ ճէսարէթ իտէմէեօրտու։ Ցնի՛զ ֆրանգ... գըզընը տահա խայլի թէտավիէ միւհթաճ օլտըղը պիր սրրատա, պու գատար ազչէ, քէնտիսի իչին սէրվէթ տիմէք իտի։

Զէվճ ու զէվճէ, տէֆթէրտէ կէօսթէրիլէն մահէլլէ իմզալարընը գոյտուլար։

Հապսխանէ միւտիրի.— (կարտիանա.) Ըմմիեի կէօթիւրէպիլիրսինիզ, տէտի։

Ժան՝ էլինի զէվճէսինէ ուզաթտը, վէ օ տախի պու էլի թութուպ, եիւրէկի իւզէրինէ տահաթտը։

Ժան.— Կէլճէք բէնչէնպէհ՝ Հիւնիւ գըզըմը տա պիրլիքտէ կէթիր, տէտի, վէ կէօզ եաշլարըյլանընչզրըտամալարընը զապթա չալըշարագ, կարտիան իւլէ պէրապէր տիչարը չըգաը։

Մատլէն՝ հէեէճան վէ թէէսսիրինտէն Նաչի էօյլէ պիր հալէ կէլմիշ իտի քի, կիւճ իւլէ աեագտա տուրապիլիեօրտու։

Քէնտիսի տէ, հապսխանէ միւտիրինէ, պօղուգ վէ քէսիք սուրէթտէ թէշէքքիւրինի միւպէյլին պազը սէօզլէր սէօյլէտիքտէն սօնրա տիչարը չըգաը։ Կիտէրքէն բուխատթ թէզքիրէսի քէնտիսինէ կէրի վէրիլտի, վէ աեէթա մէճնուն մագամընտա հապսխանէտէն չըգարընընտա, քէնտի քէնտիեէ,

— Ճէնապը Ալլահ հագգըմզատա բէք սէրթ մուամէլէ իտիեօր։ Նի՞չին եարըմըզա եէթիչմէեէրէք, պէօյլէ մուազզամ օլմամըզա միւսաատէ իտիեօր. քէտէրլէրիմիզէ ճէֆալարըմըզա սէպէպ օլան խալինլերի նի՞չին մանվ իթմէեօր, տէտի։

(Տէվամ)

Յ. ԹՕԼԱՅԵԱՆ ՄԱԹՊԱԱԾ

Մաթպաամըղսա էրվէնիճէ՝, թիւրքճէ վէ ֆրանսըզճա լիսանլարա քէթապ, բիսալէ, տիւեիւն վէ ճէնազէ պիւէթլէրի զարթ սը վիղէթ, զարթ սարէս, բօլիցա, մաղպուզ սէնէալէրի, մէքթուպ վէ զարգ անթէթլէրի, հէր նէվ իլանաթ, վէ սաիրէ թէմիզ, վէ միւշթերիլերի խօշնուտ իսէճէք սուրէթաէ միւթէսիլ ֆիւեաթլէ թաղ օլունտուզու, վէ թաշրալարտան մաթպաամըզա տօղրուտան տօղրու եավսատ պիլ վաբթա վուզու պուլաճագ սիլարը-չաթըն զապուլիյէ, աղ պէր միւտաէթ զարֆընտա վէ քէզալիք էհլէնիսէթլէ իֆրա իսիլիպ մահէլէրինէ թէսլիմ իսիլէճէկի իլան օլունուր։

ՊԱՆԴ ԷՄԲԷՐԻԱԼ ՕԹՕՄԱՆԸՆ

ԱՆՕՆԻՄ ՇԻՐՔԷԹԻ

Սէրմաէսի՝ 10,000,000 լիրա սըր Շիրքէթին իսարէսի Գալաթատա սըր։

Իսթանպօլտա Եէնի ճամի մէյտանընտա, վէ Գէյօղլունտա Տօղրու եօլտա 206 նումէրօյու ռամիրէաէ պիրէր չիւպէսի վարսը։

Լօնտրա վէ Բարիստէ պիրէր պուշճա իսարէխանէսի մէվճուտ սուր։

(ՇԻՊԵԼԼԻ)

Ամաստրա,	Ամանա,	Այտընը
Հալէպ,	Իսկէնտէրիէ,	Էսքիշէհիր,
Էնգարէ,	Պազարճըք,	Գէյրսուր,
Պրուսա,	Շամ,	Դանիա,
Լարնակա,	Դամասկ,	Մէրսին,
Միտիլի,	Ուշակ,	Ֆիլիպէ,
Բօրսախա,	Բուռնուզ,	Սէլանիկ,
Սամսուն,	Իզմիր,	Սոֆիա,	Թրապիզոն։

Պանդը Օսմանի, Թահվիլաթ վէ նասպունա միւասսիսլէր էվրաք տէյսիֆիօ խոլ-էսի մուդաֆիլինէ, մուայիէն վատէ իլէ էն նա հիսապը ճարի իւզրէ ազէն իզդրաք, վէ սէնետաթը թիւճարիրէ ըսգանթօ, վէ սէմալիքի Ճառանէ իլէ սէմալիքի էճ-նէպիեէնին պաշլըճա չէնիրլերի իւզերինէ չէջ, բանչա վէ գէյէտի սէնէտլերի վէ թէ-էկրաֆ էմրլերի քէշիտի վէ հիսապը ճարի քուչատ վէ թանզիմաթ իւն գիզլիյէմի էշնա վէ սէմալիքի Ճառանէ վէ սէմալիքի էճնէպիեէտ գուրան վէ սէնետ թանսուր, պօրտա էմրլերի իֆրա, վէ սէնդիքանաթ իւթիրա վէ Ֆիրուզլուք իսիր։

Գուռատան պարչա պէ. սէնէ վատէ իւն եիւզատ 2 պէ., ն այլէգ վատ իւն եիւզ-ատ 1 պէ., վէ 3 այլէգ վատ իւն եիւզատ 1 ֆրանգ իւն ազէ գապուլ իսէր։

Իսթանպոլ լիւպէսի, պայէսատ պէնան օլունան մուամէլաթտան պարչա, էմթաա իւզերինէ ազէ իզդրաք իյլէտիկի կիպի, էմանէթէն վէ եախատ սատէնէ թէվաֆ օ-լունան էյնաֆ թիւճարիրէի ատախ գա-պուլ իսէր։

Գէյօղլու լիւպէսի՝ էմթաա մուամէլա-թը միւսթէնսա սիմագ իւզրէ, եօշարըտա պէրը օլունան ալիշիրիմէ մուամէլաթը էս-ֆա, վէ պունտան պարչա վէրիլ սը Բարի, Բաամէլի լըմէնսըֆէր թահվիլաթը, Եունան պանդասը, Բանամա վէ սարիէ կ՝ալ ըթանչօլու թահվիլաթնա սապր տրկ ու իթա մուամէլաթնը իզրա էյնէր։

Իսթանպոլ վէ Գէյօղլու լիւպէ էր՝ Բաամէլէ լըմէնսըֆէր թահվիլաթը բրա-մէսէրի տախ Ֆիրուզաթ վէ պանդանէն մէմալ՝ քի Ճառանէ իւն Գուլարիսթան-տաքի լիւպէսէրինէ քնաֆիէսի կիպի վէ 50 լիրատա զատտար օյմագ իւզրէ 100ատ 3 ֆանգ մուզապիլինատ հիսապը ճարի իւն ազէ գապուլ իսէրլեր։

Ուֆագ հիսապը ճարիլէրի թէմինաթ օյմագ իւզրէ Օսմանլը պանդասը 100 տէ 3 պէ. Թայիզէ Ծրանտս. վէ Եիւզատ 3 Ֆայիզի Ամանէա ատվէնթի էնհարնատ ասան զըյէմթատ պէր մէզատար թատ սիս կիմիչ ատր քի, իչատու Լոհատ Ամէրի ս-Օուէնան ատչէնէ քէֆալէթ օլարագ ատրը ճա պէր ատսիէտ սատլը պուլունմատատ տը։ Թէվֆի օլունան ատչէնին մէչատրը ատրթատրճա, թէէժինաթ ատչէսինին տ իչատրը ատրթատ։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՏԱՍԸ

Ճումաա 27 Օգոստոս

Փոնտայտ աչըլաը	Լ. Օ.	24	31
Մումէլի չըմէնտըֆէրի	Ֆրգ.	120	25
Օսմանլը պանդասը	Ի. Լ.	11	75
Դրլոտի ժէնէրալ Օթոման	Օ Լ.	2	30
Զիրաաթ պանդասը	»	8	18
Օմ. Սիկուրթա գումբ.	»	4	5
Սօս. Օթ. Շանթ է Վալ.	»	2	
Թրամվայ թահվիլաթը	Ֆր.	630	
Տէրգօս սու գումբանիասը		304	
Տէրիսաատնը ինթիմ		482	

ԱՐԱՔ ԳԻՆԱԹԸ

Մէհմիտիէ կիւմիւշ		107	36
Մէճիտիէ		98	
Սիրմի Ֆրանգըզ		87	19
Ինկիլիզ լիրասը		109	38
Բօլ Էմբէրիալ		90	20
Քեազրատ բուպի	Լ. Օ.	8	59

ՇԻՐՔԷԹԻ ԽԱՅՐԻԷ

1899 Մայիս 20տեն իբիպարեն, եէնի եմբէ տեկին, Պօղազ իչինէ իշլեեն վապօրպարը-նը վազրը հարեքեթլերի։

Բաամի ճամիսինտեն քհօրիսի

11	*Միրկ. ր. հիս. պէք, արնվ. գուրչ. օրթաքէօյ. պէչիքթաշ*	20
11	*Եէնիմ. մէսաղ. պէօյք. թարապիա. եէնիք. սթէն. պօյ. իսթիլաթ*	43
11 45	*Պօյա. ր. հիս. պէք, արնավ. գուրչ. օրթ. պէչ.*	34
11 45	*Եէնիմ. մէսա. պէօյք. քիրէճպ. թարապ եէնիք. միրկ. իսթ.*	46
12 30	*Միրկ. ր հիսար, պէք. արնվա. գուրչ. օրթ. պէչիքթաշ*	18
11 55	*Պէօյքա. պէյդդ. ր. պազչ. եէնիք. գանլ. ր. հիսգանտ, վանի չնկ. պէյլ գուզկ իսկ.*	44
12 30	*Եէնիմ. մէսրա. պէօյք. թարապ. եէնք. իսթ, պօյնք. իսթ. պէգ.*	40
12 45	*Ր. ա. գավ, եէնիմ. մէսրա. պէօյա թար, պէյդդ. ր. պազչ. չուզգ. գանլ. ա. հիս, գանտ. պէչ.*	17
1 15	*Պօյա. ր. հիսար. պէպէք. արնվա, գուրչ. օրթ. պէչ.*	20
1 30	*Եէնիմ մէսար. պէօյ. թար. եէնիք. միրկ. պէչ.*	21
2 15	*միրկ. ր. հիսար. պէք. արն. գուրչ. օրթ. պէչ.*	33
2 3	*Ր. ա. գավ, եէնիմ. մէսար. պէօյ. թարա. եէնիք. իսթ, պօյա.*	43
3 10	*Պօյա. ր. հիս. պէք արն. գուրչ. օրթ. պէչ.*	18
2 42	*Պէօյք. պէչգօզ, բաչա պ. չուզգ. ա հիս, գանտ, պէչիք.*	46
4	*Միրկ, ր. հիս, պէք, արն. գուր, օրթա, պէչ.*	21
4	*Եէնիմ. մէսրա պէօյք թարապիա եէնի. իսթ. պօյա.*	40
4 40	*Պօյա. ր հիս. պէպ. արն. գուրչ. օրթք. պէչ.*	33
5 30	*Եէնիմ. մէսար. պէօյ. թար. եէնք, մրկ, ր. հիս. պէք, արնվ. օրթ, պէչիքթաշ*	45
6 30	*Պէյդ եէնիք գայմ մրկ ր ա հիս. գանտ պէք արն չէնկ պէյլ գուզկ իսկիւտար*	20
6 45	*Ր. ա. գավ. եէնիմ. մէսրա. պէօյք. թարա. եէնիք. իսթէն. պօյանք. ր. հիսար, պէպէք. արնա. գուրչ. օրթաքէօյ. պէչիքթաշ*	23
7 30	*Եէնիմ մէսար պէօյ թարապ պէյդ. բաղչ եէնիք գանլճ. ա հիս. գանտ. վանի. չէնկ. պէյլ. գուզ. պէչ.*	34
8 36	*Ր. ա. գավ. եէնիմ. մէսար. պէօյ թարա. պէյդ. ր. պազչ. չուզ գանլ ա հիսար գանալ վանիքէօյ չէնկ պ'յլ գուզ իսկիւտար*	17
9	*Եէնիմ մէսր պէօյ թար եէնիք իսթ*	18
10	*Եէնի մէսար պէօյ թար եէնի պէյճ ր հիս պէնք։*	—
	միրկ. հիս. պէք արնվ օրթ պէչ	
10 35	*Միրկ պէյճ պ ք արն գրչ օրթ*	46
11	*Եէնիմ մէսարա պէօյ թար եէնիք միրկ ր հիս արն պէչիք*	20

Սանտօրն ճամիսրմտեն քհօրիսի

10 45	*Պէյդ ա հիսր գանալ վանի չէնկ պէյլ գուզ իսկ*	45
11 15	*Պէյդ բպաղչէ չուզգ գանլ ա հիս ալթտաքի վարտրա իսթիլաթ*	29
11 45	*Ա հիս գանտ վանիք չէնկ պէյլգ գուզկն պէչիքթաշ*	33
12 15	*Պէյդ բալգ եէնք գանլ ր ա հիս գանտ վանիք չէնկ պէյլ գուզկն իսկիւտար*	44
1 30	*Պէյդ բպաղչէ չգզ գանլ ա հիսար պէչիքթաշ*	17
2	*Ա հիս գանտ վանիք չէնկէ պէյլ գուզկ պէչիք*	34
3 15	*Չէնկ պէյլ գուզկ իսկիւտար*	17
3	*Պէյդ բաչապ չուզգ գանլ ա հսար պէչիքթաշ*	46
3 30	*Ա հիս գանտ վանիք չէնկք պէյլ գուզկ պէչիկ*	34
4 30	*Պէյդ բաչար չուպ գանլ ա հիս*	44
5	*Ա հիս գանտ վանիքէօյ չէնկ պէյլ գուզկ պէչիքթաշ*	43
6 30	*Պէյդ եէնիք գանլճ մրկէօն ր ա հիս գանտ պէք արնվ չէնկ պէյլ գուզկ իսկ*	19
8	*Պէյդ բաչապ եէնիք գանլ ա հիս գանալ վանի չէնկ պէյլ գուզկն պէչիքթաշ*	34
9 15	*Պէյդ բաչապ չուպգ գանլ ա հիս գանտ վանիք չէնկ պէյլ գուզկն իսկիւտար*	17
10 10	*Ա հիսարընտան տօղրու քէօրբէ*	45
10 30	*Պէյդօզ եէնիք գանլ ա հիս գանալ չէնկ պէյլ գուզկ իսկ*	33
11 10	*Վանիքէօյտէն տօղրու քէօրբիւ*	34

Ֆէօրիտեն Բուռմիլի ճամիսինէ

11 45	*Պէչ օրթ գուրչ արն պէք ր հիսար պէյաճ եէնիք թարա պէօյտ մէսար եէնիմ*	21
12 20	*Պէչք օրթ արն պէք ր հիս մրկ*	20
12 45	*Պէչիքթ մրկ իսթէն եէնիք թար պէօյք մէսար եէնիմ ր ա գավ*	43
1 15	*Օրթ գուրչ արնվ պէք ր հիս մրր*	33
1 20	*Իսկ ա հիս գանը չուզգ բաչապ պէյդ պէօյք*	46
2 5	*Պէչի օրթ արն պէք ր հիս պէյճ*	18
2 30	*Պէչիք պէյճ եէնիք թար պէօյ մէսա եէնիմ*	40
3 15	*Օրթ արն պէք ր հիս մրկ*	21
3 35	*Իսկ գուզկ օրթ պէյլ չէնկ արնվ գանտ ա ր հիս գանլ մրկ եէնիք բաչապ պէյդ թարա պէօյտ մէսար եէնիմ գավագար*	23
3 30	*Պէչ օրթք գուրչ արնվ պէք ր հիս մրկէն*	33
4	*Պէչի մրկ իսթ եէնիք թար պէօյ մէսար եէնիմ*	45
4 45	*Պէչ գուզկ պէյլ չէնկ արնա պէք գանտ ա ր հիս գանլ իսթէ եէնիք բաչապ պ յդօզ*	20
6	*Պէչ օրթ գուրչ արնվ պէք ր հիս պէյճ եէնիք թարա պէօյ մէսար եէնիմահէպ*	34
6 30	*Իսկ գուզկ պէյլ չէնկ գանտ ա հիս գանլ եէնիք պէյդզ*	13
7	*Պէչիքթաշ օրթ գուրչ արնվ պէք ր հիս մրկ սթէնիա եէնիք թարա պէօյ մէսար եէնիմ*	
8 30	*Պէչիք օրթ արնվ պէք ր հիս պէյճ եէնիք. թար պէօյ մէսար եէնիմ*	44
9 15	*Պէչք եէնիք թարա պէյդա մէսարպ եէնիմահ*	21
9 40	*Պէչիք օրթաք գուրչ արնվ պէք ր հիս մրկէն*	46
10 5	*Մրկ եէնիք թարա պէօյտ մէսար եէնիմ գավագար*	40
10 20	*Պէչք գանտ ա հիս գանլ չուզգ բաչապ պ'յդ մէսր գավագար*	43
10 35	*Պէչիքթ օրթա գուրչ արնվ պէք գանալ ա ր հիսար գանլ մրկէն եէնիք բաչապ պէյդզ*	23
10 55	*Պէք ր հիսար պէյաճ սթէն եէնիք թար քիրէճ պէօյ մէսր եէնիմ*	17
11 20	*Պէչիքթ օրթա գուրչ արնվա պէք ր հիս մրկ եէնիքէօյ*	18
11 45	*Եէնիք թարա պէօյ մէսարնէնմ*	40
12	*Պէք ր հիս պէյա. թէն եէնիք*	33
12	*Պէչ օրթ գուրչ արնվ ր հիսնէնիք*	33

Ֆէօրիտեն Սանտոյ ճամիսինէ

1 5	*Պէչի գուզկ պէյլ չէնկ վան գանա հիսար*	45
1 20	*Իսկ ա հիս գանլ չուզգ բաչապ պէյդզ պէօյտ*	46
2 35	*Իսկ գուզկ պէյլ չէնկ վանի գանա հիսար*	34
3	*Պէչի ր հիս գանլ չուզգ բաչապ պէյդզ*	44
2 45	*Տօղրու չէնկէյքէօյ*	17
3 35	*Իսկ գուզկ օրթ պէյլ չէնկ արն գանտ ա ր հիս գալ մրկ եէնիք բաչապ պէյդ թարա պէօյ մէսար եէնիմ գավագար*	23
4 20	*Վանի քէօյտէն ա հիսար*	43
4 45	*Պէչի գուզկ պէյլ չէնկ արնվ պէն գանտ ա ր հիս գանլ սթէն եէ 9 բաչապ պէյդզ*	1
6 30	*Իսկ գուզկ պ'յլ չէնկ գանտ ա հիս գանլ եէնիք պէյդ պէօյտ մէսարպ եէնիմ գավագար*	17
8 45	*Պէչիթ գուզկ պէյլեր չէնկէ վանի գանտ ա հիս գանլ չուզգ բաչապ պէյդզ*	33
9 25	*Իսկ գուզկ պէյլ չէնկ վան գանտ ա հիսար*	45
10 20	*պէչ գանալ ա հիս գանը չուզգ բաչապ պէյդ մէսա գավագար*	43
10 25	*պէչ գուզկ պէյլ չէնկ ջանի*	33
10 35	*պէչ օրթ գուրչ արնվ պէք գանտ ր ա գանլ մրկ եէնիք բաչապ պէյդզ*	23
11 10	*Պէչ պէյլ չէնկ վանի ա հիս բաչապ պէյդզ*	4
11 40	*Իսկ գանտ ա հիս գանլ չուպգ բաչապ պէյդ պէօյտ*	41
11 55	*պէչ գուզկ պէյլէ չէնկ վան գանտ ա հիսար*	20

Սկիտար խաթթը

Սկիւտարան Քէօրբիւեէ

11		Պէչիքթաշ, Գուզկ
11 35		Պէչիքթաշ
12		
12 30		Պէչիքթաշ
1		
1 35		Պէչիքթաշ
2		
2 3,		Պէչիքթաշ
3		
3 35		Պէչքթ.
4		
4 30		Պէչքթ.
5		
5 35		Պէչքթ.
6		
6 30		Պէչիքթ.
7		
7 30		Պէչքթ.
8		
8 30		պէչի.
9		
9 30		պէչի.
10 10		պէչի. Ֆապաթ
10 30		Գուզկ
11		պէչի.
11 30		
12		պէչի.

Քէօրբիւաէն Սկիւտարա

11 30	Պէչքթ.	Իսկար.
11 50	պէչթ.	Իսկ.
12 20		Իսկ.
12 50	պէչթ,	Իսկ.
1 25		Իսկ.
1 50	պէչթ.	Իսկ.
2 25		Իսկ.
2 50	պէչթ.	Իսկ.
3 20	.	Իսկ.
3 50	պէչթ.	Իսկ.
4 25		Իսկ.
4 50	պէչթ.	Իսկ.
5 25		Իսկ.
5 50	պէչթ.	Իսկ.
6 35		Իսկ.
6 50	պէչթ.	Իսկ.
7 30		Իսկ.
7 50	պէչթ,	Իսկ.
8 35		Իսկ.
9	պէչթ.	Իսկ.
9 45	պէչթ.	Իսկ.
10 15	պէչթ.	Իսկ. Գուզկնե.
10 40	Գաթաչ.	պէչթ. Իսկ.
11	պէչթ.	Իսկ.
11 25		Իսկ. Գուզկնե.
11 50		Իսկ.
12	պէչթ.	Իսկ.